

# ՊԱՏԻՔԸ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄԱՆԵԱՅ

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 11

45 Մարտինութեղ 1896



ԿՈՍՏԱՆԴՎՈՒՊՈԼԵՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատգր Ալի Համառէսի թիւ 20

1896

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- 
- 1 Խառներից են՝ Հոռոմ.
  - 2 Ե մասկետոյոքաքանոց նախանոց.
  - 3 Հնավասարան.
  - 4 Մասկ անդեկտիվը.
  - 5 ՊԱՐՔ Ա. ՄԻՇԵՔՈՅԻՔ — ԹԹՎԼ. Վ. Աբովյան.

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԻՇՈՒԹՈՒԹՅՈՒՆ

Եօթներորդ Տարի

Թիվ 41

15 Սեպտեմբեր 1896

Բ

## Սուրբերկուայք Հոռիմայ

(Եարունակութիւն անցեալ քուեն եւ վերջ)

Դեսնագտմբանաց նկարներն հալածանքն ուղղակի չեն ովատկերեր . սակայն անգամ մը՝ Կալլիստեան գերեզմանին ձեղուան տակ՝ Դ զարու գործ՝ վկայ մը զատաւորին առջեւ կեցած կը պատասխանէ . զլուխն գափնի պսակ ունի, պատուանդանի վրայ կանգուն, մօնն ամբաստանող մը, չորբորդ անձ մ'ալ կայ՝ որ անշուշտ հեթանոս քրիմապեան է, թիկոնքն զարձուցած . Վկային դէմքն ազդեցիկ է. աներկիւղ կը պատասխանէ : Դ. զարուն մէջ միայն սկսան մարտիրոսաց տանջանքն նկարել. տաճարաց մէջ աւելի գործածական էին այդ նկարք քսն ՚ի ստորերկրեայս. ուրանօր Ս. Հիպոլիտիայ Դամբարանին մէջ նորին ինքեան կատաղի ծիերէ պատառոտելն պատկերացած տեսած է Պրուտենիլուս Անշուշտ Գոթաց աւարտութեանց կհզոպուա եղած է այս ալ, եւ Զ. զարուն նորոգութիւնք ՚ի ըստ պատ ծածկած են զայդ :

Դեսնագտմբանաց նկարք Յիսուսի Փրկչին բան պատկերն չեն ներկայացուներ, այլ մերթ բարի հովուի այլաձեւութեամբ, մերթ պատամւոյ մը երեւութիւ, որ առ Սամաբացին կը խօսի,

կամ հայն կը բազմապատկէ, անդամալոյծն կը բժշկէ, 'ի ծնէ կուրին կամ տեռատես կնոջ եւ կամ Դաղարու գերեզմանին մօտ, Հուկինեայ եւ Պրետեքստեայ Դամբարանաց մէջ գտնուած Փրկչին մկրտութեան եւ վշովք պսակման պատկերներն յիշատակեցինք 'ի վերոյ:

Գ. դարուն ամենէն վերջն Ա. Սեբատիանու Դամբարանին մէջ նոր նիւթ մը կը պատկերանայ. Յիսուս մանուկ մսրոյն մէջ, մօտն եղ մը եւ էց: Նոյն դարու կրկին Դամբարանք՝ Կալլիստեայ եւ Դոմիաթլեայ Ստորերկրեայց մէջ՝ Քրիստոսի կիսապատերն ցոյց կուտան. բայց խաչելութեան պատկեր գեռ եւս չկայ:

Հին ժամանակ Խաչն խորհրդական պատկերներով կը ներկայացուէր: Ամենէն նշանաւորն է Կալլիստեան Դամբարանաց մէջ՝ Բ. դարու վերջն կամ Գ. ի սկիզբն նկարուած Եռաժանին, որոյ դիմին մը կը պլլուի: Գ. դարուն Խաչն՝ զալարազարդ ծառ մ'է, ճիւղաւոր թեւերով Կալլիստեան գերեզմանաց մէջ, է. դարուն խոնարհելու է Ա. Վաղենաբինեայ Ստորերկրեայց մէջ զՓրկիչն 'ի Խաչի նկատելու համար պարզաբար:

Ա. Գրոց յիշատակաց որմանկարներէն յայտնապէս կը հետեւցունեմք՝ զի Ժ. դարուն բողոքականաց Աստուածաշունչ զրքէն իբր անկանոնական մերժած գրութիւնք՝ Քրիստոնէական նախկին զարերէն 'ի վեր 'ի հաւատացելոց իբր կանոնականք ընդունուած էին: Այսպէս է Նուշանայ պատմութիւնն. Բարելոնի երեք մանկունքն եւ օրհնութիւնն, Դանիելի Ժ. զլուխն, Տուքիթայ պատմութիւնն, եւն. որք Ստորերկրեայց մէջ կը գտնուին նկարուած: Ընդհակառակն աւետարանական յիշատակաց նկարներուն բազմութեան մէջ եւ ոչ մին անվաւերական Աւետարանաց յուշն ունի: Միայն երկու որմանկարք է. դարուն (642-648) Ա. Վաղենատիսու Ստորերկրեայց մէջ, Յակովայ նախաւետարանէն պատկեր մը կը ներկայացնեն: Սաղոմէ մանկաբարձ զայեկաւ. սակայն եւ ոչ մին հնութեան դրոշմն կը կրէ, եւ ոչ մին Գետնադամբանաց նկար կը համարուի: Եթէ զէթ անցողակի յիշատակեմք քանի մը եղական նկարներն գուցէ թէ հնոյ Քրիստոնէութեան յիշատակարանաց եւ պատուական զրիչներուն պարասական մնամք: Այսպէս է Պրիսկիլլայ Դամբարանին մէջ խաւարած պատկերն, զոր կուսանաց քօղարկութիւնն կը կարծեն, Գ. դարու զործ: Նոյնպէս Ա. Հերմենի զերեզմանին մէջ նոյն դարուն վերջերուն զործ՝ կը տեսնուի ձեռնապատճեն մը: Տոմիաթլեայ ստորերկրեայց մէջ Դ դարու զործ՝

տպաշխարովաց վրայ ձեռնապլութիւն կը կարծուի : Նոյն զերեգմանաց մէջ Դ դարու սիրբան նկար մը , կին մը յոտին եւ տաշտ մը տոչիւն , առիւծու երեք ճիրանաց վրայ կեցած . Եւ կեղեցին է արդեօք : Շատ մը նկարներ կան նույնեցելոց պատկեր , պեղչաց՝ բազում ուրեքւ Կալվիտեան որմանկարուց մէջ է՝ Դ դարու աղքատ ընդավաճառ մը կծկած . Դոմիտիկեայց ձեղուանց միոյն վրայ է կէս քղամիդ ձգած մարդու մը պատկերն . եւ այն :

Իսկ սովորական նկարուց մէջ նշանաւորք են , Ս. Յանուարի Դամբարանաց Բ դարու պատկերն , Ս. Պրիմիլլայ զերեգմանին մէջ . յորում աղայք վարդ կը քաղեն , մշակք ցորեն կը հնձեն , այգեգործք կը կթեն , պատանիք ձիթապտուղ հաւաքեն , Դոմիտիլեայ զերեզմանաց մէջ խցիկ մը՝ Դ դարուն՝ բարի Հովուին քովի կը պատկերէ զջմեռն , գեղջուկ մը հրոյ քով . զԱշուն , երիտասարդ մը ողկոյզ ՚ի ձեռին եւ առատութեան եղջիւրն . զԱմառն , մշակ մը մանգաղիւ ՚ի հունձու . զԳարուն , մերկ պատանետակ մը վարդաքաղ . այսօր զրեթէ եղծած է այս նկար :

Ոստրեան գերեզմանաց մէջ՝ Ե դարու մարդ մը տակառներ կը փոխազրէ : Նախնական զամբանաց մէջ կենդանեաց եւ տեսարանաց նկարներ կան . մաքուր եւ աճապարանօք գծուած : Այսպէս Ս.մալլիատոսի շիրմին մէջ՝ ՚ի Դոմիտիլեայս՝ զոր առնասարակ Ս. Ներէի սենեակ կը կոչեն . այսպէս եւ այլուր : Շատ եւս պարզաբար հեթանոսական պատկերներ են , զորս աշխոյժ միտքն այլակերպելով քրիստոնէական նշանաւակ մը կուտայր : Քիտեմք թէ նոյն իսկ հեթանոսք ինչ մեկնութիւն կուտային յունական Բախրէ տառաւածունոյն . նոյն պատկերն երկայն ըզգեսաններով պատանեաց հետ միասին ընկերակցած ծաղկաքաղ կը տեսնենք Դոմիտիլեայ նախագաւթիւն մէջ : Որիէսու ՚ի ձայն քնարի վայրի զտղանքն կ'ամոքէ . յօրինակ Քրիստոսի թարգմանելով . Բ դարու զործ Դոմիտիլեան Ստորեկրեայց մէջ : Նոյն Դ դարու Կոմիլիստեան սենեկաց միոյն մէջ : Ստորերկրեայց նըկարք ամենն ալ կրօնական զաղափար չեն պարունակեր . ումանք ՚ի զարդ եւ եթ կը ահսնուին . Բայց ՚ի նկարուց քանդակագործ , եւ նոյն իսկ Կալվիստեաց մէջ խորաքանդակ նկարներով զարդարուած են :

Դոմիտանք՝ Դոմիտիլեայ գերեզմանաց նախագաւթիւն մէջ , Պրիմիլլայ զամբարանաց Ա.կիլիսոս Գլաբրիտոսի սենեկին մօտ , Պրեակաքսակեայց Ս. Յանուարիոսի շիրմին մէջ Բ դարու ճարտարագործ , եւ նոյն իսկ Կալվիստեաց մէջ խորաքանդակ նկարներով զարդարուած են :

Ամենէն հին դամբանք քրիստոնէութեան նշան չունին . ալէձեւ գծերով զարդարուած են . Շատ անգամ կը տեսնեմք դլուխ մը խոր քանդակուած , ձկնորսութեան , մշակութեան , որսի եւ խաղուց նշաններ . Հաղիւ ուրեք դիցաբանական կերպարանք այլաբանօրէն իրը քրիստոնէական նշան կը գտնեմք : Դամբանի մը վրայ Ապովոն քնարերդտկ փորտուած է . ուրիշ տեղ մը Հերոսն , եւն Քրիստոնէական արձանք ընդհանրապէս ծածկուած են . կամ գետնի առկ , կամ պատճն մէջ , կամ նոյն իսկ բռած , կրով ծեփած , կոփած , եղծուած :

Տարակոյս չկայ թէ քանդակագործն պատկերահանի եւ նըկարչի չափ ապահովութիւն չունենալով՝ քան զայն յետամենաց է : Վասն զի միոյն ստորերկրեաց մէջ ապահովուած անձայն անշյուկ գործն՝ միւսոյն կաել կոփելու թնդմանց հետ չէր կը դարնար համեմատուիլ . ուստի սա ընդհանրապէս զուրսը քաղաքին մէջ իր կրապակն ունէր ու աշխատանոցն . մինչ նա խաղաղ լըսութեամբ Դամբարանաց ծոցին մէջ : Այս պատճառու հնագոյն դարնց մէջ քրիստոնէական քանդակք սակաւաթիւ են . հեթանոսական ձեռաց զործք ընդհանրապէս . յորս հաւատացեան չէզոք նկար մ'ընարելով՝ հուատոց որբութիւնն անարտա պահելու հետամուա էր : Սակայն Գ զարուն մէջ քրիստոնեայ քանդակագործք կ'երեւին . յորոց մին Եւարուգ՝ առիւծու զլուխներ , եւ այլ ոք պիփն , եւն , կը կոփեն զամբանաքարի վրայ Եւարուգ թէպէտ եւ Եկեղեցւոյ անգամ՝ սակայն զեռ եւս ակնյայնի հաւատոց նշան մը չզրոշմէր : Առաջին զամբանաքարն յորում քրիստոնէական նշաններ կ'երեւին՝ Կոփիա Բրիմիզիվայինն կը կարծուի . Բ զարու զործ . Լուլիի թանգարանին զարոն . Կելրունին վրայ Քաջ Հովիւն խարսխի եւ ձկան մը մէջ կեցած զծուած է . ոչ քանդակ : Հնոր է թէ Դամբանաքարին 'ի Ստորերկրեայս փոխազրուելէն վիրջ զծուած ըլլայ սցդ պատկեր :

Գ զարու վերջն կամ Դ ի սկիզբն Դամբանաքարն կ'ըսկսի բազմանալ Ստորերկրեաց մէջ : Քրիստոնէական նիւթք՝ ինչպէս է Հովիւն Քաջ , աղօթաբար արք եւ կանայք , Նոյ 'ի տապանի , Դանիել առիւծուց զրոյն մէջ , Յիսուս Հուրն 'ի զինի փոխելով , կամ Պատգարու յարութիւն տալով , եւն . կը բազմանան : Նկարչաց վրձինն քանդակագործի զրչին տեղի տալով , արուեստն բարձրացաւ . Խորաքանդակք ընդհանրապէս Դամբանաքարին զինաւոր երեսին վրայ են . միակարգ կամ երկյարկ , կրկնի յարկաց միջավայրն ընդհանութ սալորութեամբ հիմնական նիւթ մը՝ կամ հանգուցելոյն պատկերն կը կրէ :

Դ. ՀՈՌՎՄԵԱԿԱՆ ՍՏՈՐԵՐԿՐԵՍ. ԹԻՒՆ

Ա. Ապալիտեկան նամբուն վրայ

1. Արքունոյն Բայթինեայ Դամբարան. Դ դարու:

2. Ս. Կալիխտեայ Դամբարան. յորում են Լուկինեաց Գետնազամնն Բ գարու. Սրբուհւոյն Կեկիլեայ եւ Քահանսայապետայն եւ այլ խցիկք, Բ եւ Գ դարու. Ս. Եւսեբեայ, Կալոկերեայ եւ Պարտենիու. Գ դարու կիսուն . Սբն. Սոսիրեաց չորս դամբարանք, Գ դարու վերջ . Լիբերեան զերեզմանք Գ դարու. Հիպաղիտաեան աւազուտք Գ դարու երկրորդ կիսուն . եւ այլ բազմաթիւ ստորերկրեայ որահք Գ դարու վերջի եւ Դ լոկպան:

3. Պրետերատեան Դամբարանք. Ս. Կալիխտեանի համզէպ. Բ գարու. Կը պարունակէ Ս. Կուիրինոսի վկայի (առ Ս.զրիանոսի) Ս. Յանուարիոսի՝ որգւոյ Սրբ. Փելիկիփայ վկայի, (առ Մարկ. Աւրելիսանոսի) Ս. Ռուպոյ Փելիկիսսիմոսի եւ Ազապիտեայ սարկաւազաց Ս. Քուստոսի հայրապետի վկայի (առ Վաղերիանու):

4. Դամբարանք առ Ստորերկրեօր կոչուածն՝ Կալիխտեանին կից . յորս են ընդգետանեայ սենեակն ուր ժամանակ մի հանգուցան Ս. Պետրոսի եւ Պաւլոսի Առաքելոց նշխարք. Դամբարանաց սենեակը՝ ուր թաղեցան վկայքն Սեբաստիանոս, Կուրիանոս եպս. Եւտիքիոս. Դարձեալ շիրիմ մը նահատակի պատկերաւ :

Բ. Ս.րդէատեան նամբուն վրայ

5. Ս. Դոմիտիիեայ Դամբարանք. Ա. դարու. որոց անուն կուտան նաեւ Սրբոցն Ներեի եւ Աքիլիի. յորս կան Փլարեանց քրիստոնէից դետնափորք. կէս ընդգետանեայ տաճարն. Սրբոցն Ներեի եւ Աքիլիի եւ Պետրոնիլեայ դամբանք. եւ այլ սենեակը Գ դարու:

6. Բասիլեան կոմ Ա. Մարկոսի եւ Մարկելիանու դամբարանք. Գ դարու:

7. Ս. Դամասոսի դամբարանք. Գ դարու:

Գ. Օտական նամբուն վրայ

8. Լուկինեայ կամ Կոմմողիեայ դամբարանք. ուր այսօր

Ա. Պատվոսի տաճարն կանգուն է, ըստ որմն քաղաքին. Դամբան Առաքելոյն. Փելիքսի, Սպուկոսի, Արժանաւելոյ և Եմերիայ վկայից գերեզմանտունք:

9. Ս. Տիմոքիլ դամբարանք:

10. Արմ. Թեկդեայ դամբարանք և տաճարը . դեռ անձանօթ:

11. Ա. Զենոնի դամբարանք և տաճար. Սալգիտկոն ջուրց մօտ. տար մէջն Ա. Պաւլոսի կառափնատեղին:

#### Դ. Պարտոյի նամբուն վրայ

12. Պենտեան դամբարանք. Գ. զարու. Արբոց Արդմի և Սէննմնի, Պայծառի, Պիկմէնեայ, Սնաստասի, Պոլիխոնի, Վիճկինտեայ, Միլեայ գերեզմանք. Ընդգետնեայ Մկրտարան Զ կամ է զարու:

13. Ա. Երանկի դամբարանք:

14. Ա. Գեներոցեայ դամբարանք . Արվարեան նուիրտկան անտառց տակ, Ե զարու. Արմալիկիսոսի և Փաւստինեայ Իւրինց քիս Երանուելոյ գամբանք. Դամասեան փոքրիկ տաճար:

#### Ե. Արելեան նամբուն վրայ

15. Ա. Պանկրատիոսի դամբարանք. Գ. զարու:

16. Լուկինեայ դամբարանք կամ Ա. Պրոկեսոսի և Արտինեանի. Ա զար:

17. Կալեպոդեայ դամբարանք. ար Կալլիստոս հայրապետ թաղեցաւ. այսօր աւերակ:

18. Ա. Փելիքսի դամբարանք:

#### Զ. Կոռոնելիսան նամբուն վրայ

19. Վատիկանեան դամբարանք. Ա. զար. Ա. Պետրոսի և առաջին քահանայագետից զամբանք. այժմ մեծ տաճարին կառուցմամբն քանդուած. Լիվիդեայ Բրիմիդիլայի զամբանն. զօր քիչ առաջ յիշեցինք:

#### Է. Փլամինեան ուղւոյն վրայ

20. Ա. Վաղենոփինեայ դամբարանն. վկային գերեզմանտեղեաւ:

Ը. Հնոյ Սալտրեան ուղւոյն վրայ

21. Եօրն Աղանեաց դամբարան. հոս էր Լիբերալիս առուն հիւպատոսի և անծանօթ վկայի յիշատակարանն:
22. Ս. Հերմեսի դամբարան. Բ գարու. Ս. Պրոտոսի և Յակինթոսի մահանեանեակը. Սրբոցն Հերմեսի, Բուսիլլայ, Կրիստոսի, Հերկուլիանոսի, Մաքումիլիանու. Լէոպաջտոսի դամբանք. ընդգետնեայ տաճար:

Թ. Նորոյ Սալտրեան ուղւոյն վրայ

23. Ս. Պամփիլեայ դամբարան. այսօր անմատչելի:
24. Մարսիլոսի և Ս. Երանուրեան դամբարանք. Մարկ. Աւրելիոսի ձեռաց նորհատակներն աստ հանգեան:
25. Թրատոնի դամբարան. Գերեզմանն հանգստի վկայիցն Ստոտունինոսի, Սիսինիսոսի, Քրիստոնեայ, Դարեայ և հօթանասունուցեց մարտիրոսաց:
26. Ցորդանեան դամբարան. Ս. Փելիսիանեայ երեք գտաւկաց գերեզմանն. անմատչելի այսօր:
27. Աբհ. Հիլարեալ կամ Եօրն կուսից դամբարան. ցարդ անծանօթ ներքինն:

28. Պրիսկիլյայ դամբարան. Ս. գարու. վերին յարկն առաջուտի հետ կից է. ամենահին տրձանազիրք, սքանչելի նըկարք անի. Երկրորդ յարկն Դ դարուն սկիզբն փորուած է. Սրհ. Փելիսիկեայ երկու այլ զաւակաց դամբանքն եւ Մարկելինոսի եւ Մարկելզոսի Քահանայտպետաց գերեզմանքն կը պարունակէր. Արտաքին տաճարին մէջ թալզւած են Սեղբեսարոս, Լիբերոս, Սիրիկոս (Մարգիս), Կեկսանոս, եւ Վիզիոս Հայրապետքն :

29. Նովիլեան դամբարան. վերնայն կից :

Ժ. Նումենուեան ուղւոյն վրայ

30. Ս. Նիկոլիդեայ դամբարանք. Բ կամ Դ դարու գործ:
31. Ս. Ազնեսի դամբարան. Ս., Բ և Դ դարուց. ընդգետնեայ տաճար. Դ գարու.
32. Աղբեր Ս. Պետրոսի դամբարան. Փետրաքարի մէջ փորուած կէս տաճար. զաս տաճարի. հնագոյն արձանազիրք. հսնդզբառան մարտիրոսաց:

33. Ա. Աղեքաննորի դամբարան. Ա. Աղեքսաննորի եւ այլ վկայից հանգստանոց տաճար ընդգետնեայ. շատ մը անապարա դամբաններ.

**ԺԱ. Տիբուրտեան ուղւոյն վրայ**

34. Ա. Հիպակոյիտեայ դամբարան. Դամբան սրբոյն, կէս տաճար, ամպիսն, սեղանի վայր. Զ դարան նորոգութիւն. վը-կային պատկերն անդիւտ. կէս ընդգետնեայ տաճար, բազմա-թիւ վկայից հանգստարան:

35. Կիւրակեան դամբարան. Դ դարու. գրեթէ այժմեան Սրբազն գաշտի (Գերեզմանաւեղի) կառուցմամբ ՚ի սպառ եղ-ծուած: Շատ վկայից հանգստարան. կէս ընդգետնեայ տաճար Կոնստանդիանու նուէրն Ա. Լաւրենաւեայ վկայի գերեզմանին վրայ:

**ԺԲ. Լաբիկեան ուղւոյն վրայ**

36. Ա. Կաստուլոսի դամբարան. Դ դար: Կաստուլոսի եւ Ստրատոնիկոսի վկայից հանդիսաւ. Շատ խորին:

37. Ա. Պետրոսի եւ Մարկելինեայ դամբարան. Հռոմայ ստորերկրեւայց ամենէն ընդարձակներէն մին. Դ դար: Սրբոց յիշելոց եւ այլ բազմաթիւ վկայից տապան:

38. Չորից պատկանորաց դամբարան. Դ դար. Կոնստան-դիանու մօր Ա. Հեղինեայ հանգստան տապանին մօտ ընդար-ձակ սրահներ:

**ԺԳ. Լատինեան նամբուն վրայ**

39. Ա. Գորդիանու եւ Եպիմակեայ դամբարան. նոյն որբ-բոց եւ Ա. Սովիխայ եւ այլ նահատակաց հանգստարան: Անմատ-չեթ այսոր:

40. Ա. Տերտուղինոսի կամ Տերտուղիանու դամբարան. անծանօթ:

41. Մբի. Եւգինեայ դամբարան. իւր մօր Կլաւդիայ տապան:

Այսափ բաւական կարծելով՝ ըսկեմք որ ցարդ յիշտակած-նիս միայն Հռովմայ շուրջն երեք մղնն տարածութեան վրայ եղողներն են. իսկ մանր մունք գետնափորքն իւ. հրէական կամ հերետիկոսաց Ստորերկրեայքն զանց ըրբնք:

ԴԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ՆԱԽՆԵԱՑ

Հոկտեմբեր թթ

ՎԱՐԺ ԵՐԱՆԵԼԻՈՅՆ ԱՅԵՐԻԹՈՍԻ  
ՅԵՐԱՊՈՒՄՈՅ ՔԱՂԱՔԻՆ

Ի ժամանակս Մարկոսի և Անանինայ և Պողիայ բարեպաշտ թագուարացն, երանելին Աքերկիսա տեսեալ զրագում ամբոխո մոլեալի 'ի զօհս կացն՝ անկեալ առաջի Աստուծոյ տղօթեր վասն նոցա զի զարձցին. և երեւեցու նմա Տէրն և առէ, երթիջիր և խորատիեաց զիրուսն հեթանոսաց. և սուրբն մտեալ 'ի տաճոր կացն՝ խորատիեաց զամենայն բազին: Եւ խոսվեցու քաղաքն Յերապողիս և զիմեցին առնասարակ 'ի վերայ Սրբոյն Աքերկիսաի զի սպանցեն զնա. և յանկարծակի ելեալ 'ի ժողովովենէն երիս զիւահարս՝ ազագակէին թէ սուրբ Աստուծոյ մի՛ տանջեր զմեզ. և նու սատեաց զիւացն և. եհնան զնոսա. և տեսեալ ժողովուրդն առնասարակ ազագակիեցին՝ մեծ է Աստուծն քրիստոնէց և. չփ այլ ոք բացց 'ի նրմանէ, զոր քարոզէ Սուրբն Աքերկիսա: Եւ հաւատացին յանու աւուր ժողովուրդք բազւամք, և ուսուցանէր զնոսա խողովութեամբ կալ ընդ միմենան և ամենայն առաքինութեամբ: Եւ մկրտեաց 'ի նմին աւուր հոգիս չ. (500), Եւ ել համբաւ զնոմանէ ընդ ամենայն կողմանն և զայնն առ նա, և խորատեր զամենեսեան քայլութեամբ և ուսուցանէր զբանն Աստուծոյ և լժշկէր զամենայն հիւանդու: Եւ մօր թագաւորին Քանինասի տչքն խուարեցաւ, և Եպիսկոպոսն ճեռս եղ 'ի վերայ և լուսաւորեաց, և այլ բազում թժկութիւնու կոտարեաց: և երեսու ոննաի զնաց յայլ զիւզ, և յայնմ տեղուզ եզեալ զծունկս միրկ 'ի զետնի և աղօթեաց, և եղեւ որսա, և 'ի անզի ծընկանց բիսեաց ջուր ջերմ, և արար սփու և ժողովէին անդ ջերմացեալ ջուրքն, և որք 'ի հիւանդացն անդ լուանացն՝ ողջոնացն: Եւ յաւուր միոջ կերպարանեալ ստատնայի 'ի կերպարանո կնոջ, և որպէս թէ տղօթից արժանաւորեացի՝ եկաց առաջի. և զարձաւ Աքերկիսա 'ի կինն, և նու որպէս որոպացի՝ անկեալ 'ի բարի վիրապարեաց զոտան, և ծիծազելով զիւին տաէր, որպէս զայլ աղքատ զեւս մի՛ համարիր զիս՝ զօրս հալածե-

ցեր, զի հարիւրապետ եմ զիւաց եւ այժմ զփորձ իմ առեր . եւ երթեալ եմուտ յերիտասորդ մի, եւ Սրբոյն սաստեալ զիւմն՝ եհան յերիտասարդէն . եւ ասէ զիւն՝ վազվաղտկի տանիմ զքեզ 'ի Հռոմ . եւ երթեալ զիւն 'ի Հռոմ՝ եմուտ 'ի Գուկիլիխա գուստին թագաւորին Անտոնինոսի, որ էր խօսեցիալ առն . եւ աղաղակէր 'ի բերան Պուկիլեայ՝ եթէ ոչ եկեսցէ ասու ծառայն Արերկիսո, ոչ ելանեմ աստիք . Եւ առժամայն առաքեաց թագաւորն, եւ վազվաղտկի տարան 'ի Հռոմ . եւ Սուրբն Արերկիսո զեկեալոն 'ի Հռոմայ յառաջեցոյց եւ ասէ՝ զուք զնացէք, եւ հասանեմ ձեզ . եւ առեալ տիկ մի արկ 'ի նա զինի՝ քացախ եւ ձէթ խառնեալ ընդ միմեանո, եւ եղ 'ի վերայ իշոյ եւ եղ քաղաքէն . եւ անցեալ յառաջ՝ ետես այր մի որոյ անուն էր Տրիփիմոն, առեալ զնա ընդ իւր մինչեւ 'ի Հռոմ . եւ 'ի ճանապարհն յօթմամ կամէր ուտել հայց՝ հրամայէր Տրիփիմոնայ բանալ զբերան ակին, թէ զինի թէ քացախ թէ ձէթ զորն եւ կամէր յառակ ելանէք . եւ երբ Տրիփիմոն առանց հրամանաց հանէք խառն ելանէք ամէնն . Եւ յառաջեաց Արերկիսո 'ի զուն քաղաքին Հռոմայ մինչեւ եհան մազխատրուն եւ զոյդ մաին առ թագաւորն եւ ընկալան զնա մեծաւ ուրախութեամբ, Եւ մուտոյց թագաւորն զգուստին խրատեալ 'ի զիւէն, եւ զիւն անզոսնէք 'ի բերանոյ աղջկան զԱրերկիսո, ու նա աղօթեալ՝ սաստեաց զիւին եւ եհան, եւ զգուստը թագաւորին ըժշկեաց : Եւ կայր մերձ յասպարանս թագաւորին բազին մի մարմարին եւ խնորեաց զայն 'ի թագաւորէն . եւ հրամայեաց զիւին բառնալ զնա եւ տանել ընդ իւր . եւ ասէ, փոխարէն զի զու բերիք զիս այսր եւ ես առնեմ զքեզ անդ : Եւ բազում պարզեւու առեալ մօստոցին Արերկիսոի եւ ոչ էաս : այլ փոխանակ զանձուցն՝ տաաց, շինել բազանիս 'ի վերայ ջերմ ջրոյն զոր 'ի տեղի ծընկանցն բխեալ, եւ հրամայեաց թագաւորն եւ շինեցին զիղեցիկ եւ վայելուչ, եւ պատուիրեաց հատուցումն առալ 'ի քաղաքէն բազանեացն ամի ամի վ. (3,000) մոթ ցորենոց 'ի բաշխումն աղքատաց, Եւ զարձաւ երանելին 'ի Հռոմայ, եւ առեալ հրաման յԱստուծոյ երթեալ յԱնտիոք տարւոց եւ յԱստիտ եւ յամենայն կողմանու յայնոսիկ, քարողէր եւ հաստատէր 'ի հաւատու ճշմարիտաւ Եւ եղեւ 'ի մամանակս կալոցն եւ երթայր երանելին 'ի Յերապոլիս, եւ հոսէին զկալքն եւ քօզն երթայր յերեսս երանելոյն, եւ ասէ, սակաւ մի համբերեցէք մինչեւ անցից, եւ նոքա ոչ լուցին, եւ կտրեցաւ հովեւ Եւ յետոյ յայտ-

Նեաց Տէր զվախճանն երանելոյն , եւ նու փորել եւս տապան  
իւր եւ կանգնեաց 'ի նմա զբաղին եւ զրեաց 'ի նմա զպատ-  
ճառն . եւ ժողովրեաց զամենայն ուխտ եկեղեցեացն եւ զմո-  
զովուրդն եւ յանձն արարեալ զնոտա ՚ի ձեռս Սոստուծոյ , եւ  
կոչեալ զաւազերէցն իւր՝ որոյ եւ անուն նորա Աբերկոս էր՝  
եղ ՚ի տեղի իւր հայիսկոպոս . եւ աարածեալ զձեռս իւր ՚ի յեր-  
կինս եւ ազօթեաց . եւ յասելն ամէն՝ տւանզեաց զհովին իւր առ  
Սոստուծ ՚ի հոկտեմբերի իթ . եւ սաղմուխոք եւ օրհնութեամբ  
եղին զնս ՚ի տապանն , զոր պատրաստեաց . եւ է բարեխօս  
վասն մեր :

Օրինակեաց ՚ի ձեռագիր Յայսմառերաց  
Յ. Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

## ՀՆԱԽՕՍԱԿԱՆ

ՀՆԱԽՈՍԱԿԱՆ

Սրբական ազգին զլսաւոր բնակարաններէն մին Հնդկաս-  
տան՝ քաղաքականութեան ու զգայուն կրթութեան երկիր է .  
բնութեան հոյակերա պատկերներն շատ հին ատենէ ազգելալ  
բնակչաց սրախն ու մաքին վրայ բանաստեղծական բեղմնաւոր  
թոփէ ու հրապոցը պարզեւած են : Քնարերզակն՝ ճշմարիան ու  
զեղեցիկն զգալով ու չնչելով՝ հոգեկանութիւնն հիմն զնելով իր  
խորհրդոց , սաւասնած է , եթերային կամարին ալուցներու մէջ .  
միշտ պայծառ , միշտ փառաւոր : Որով Հնդկաստանի յաջորդ  
զաւակներն փիլիսոփայութիւնն՝ կրօնքն ու բանաստեղծութիւն  
անբաժան իրարմէ չնչելով մնեցած են :

Դարուս սկզբէն Եւրոպիոյ զետնականոք յոզնած են այս  
ժողովրդեան պատմութեան ու մատնազրութեան վրայ . մնենք  
Պատկիրի մէջ քանի մը համառօտ յօդուածներով խօսած ըլլա-  
լով՝ այս անգում այդ հետաքննին բանաստեղծութեանց մէջէն  
բանի մը հատն կը ներկայացնենք Բնթերցողաց :

Այս համառօտիս մէջ հնդիկ մատնազրութեան պատմու-  
թիւնն զնել հնար չէ . Max Müller եւ Weber շատ աւելի ըն-  
դորձակ զրուծ են վատիաքողաց համար : Այսափ միայն հարկ

կը համարինք ըսկե՝ որ կուրօքն հնաևելու չէ ամեն խօսքին այլ քննազատ խորհրդավ. եւ զիանալու է՝ որ որչափ դէպ՝ 'ի մատանագրութեանս սկիզբը զիմնենք՝ այնչափ աւելի պարզ եւ մոռքուր կը անսնենք. վասն զի ինչպէս մարդկային ամեն զործ՝ նոյնպէս այս ար անտրատ եւ անձեռնմուխ մնացած չէ. եւ շատ բան Ա. Գրքէն ալ քաղաքաւ:

Գիսաւոր ու հիմնական գրուածքն չարս կը համարուին, Վեգաս, Մանավակառարատ, Ռատմայանա, Մահովարատատ Ասմաց մէջ հնդկական քաղաքակրթութեան մեծամեծ երեւոյթներն կը անսնենք, ինչպէս Որդիքոսի քնարին մէջ Յունաց. յորոց միշտ անմեկին զանազան տուասպելներ, զրոյներ, իմաստասիրական խոյիրներ, չնորհայի ու եռանգուն եղելութեանց նկարագիր, հայուերգականք. 'ի մի բան ամեն բանի վրայ զրութիւններ:

Ասոնց մէջ առաջին կը համարուին Վեգասը, կրօնական երգեր յաջորդաբար ցեղէ ցեղ առանգաբար յանձնուած: Այս երգեր բնութեան մեծամեծ երեւոյթներն կը պատկերեն ու միանդամայն հոգւոյն վրայ զործած ազգնեցութիւնն: Եւ վասն զի՝ ինչպէս յայտնի է՝ այդ երեւոյթքն ու այդ բնութիւնն կը պաշտէն Հնդկեք իր արարիչ, ուստի սաւզ կամ երկիւղ՝ յոյս կամ բարիք կը կարգան անոնց երեսէն: Սակայն այս ծածանուած ու ծփացող խորհուրդներու մէջնէն՝ Հնդկեք խորհուղն զերագոյն էն կը նկատէ, մեզմիւ կ'ըսկսի ու Հոփ Վեգասին վերջերն սքանչելի պարզութեամբ կ'երգէ: Եթէ քաղաքած եւ յետոյ ժամանակաւ յաւելուած չեն այդ երգերն՝ ապրին այդ պատզ այլ անհատ խորհուրդն ունեցող իմաստունք, ինչպէս Յունաց մէջ Սոկրատէն եւ Պլատոն:

Հնդկաստանի քաղաքականագրու ժամանակին յիշտատկարանն Մանավակառարան է, որ է Մանուք Օրէնք: Մանուք ըստ հնդկաց ասաջին մարդուն կամ մարդկաւթեան մէջ ասաւուածային իմացաւկանութեան արթննալուն անունն է:

Հոյերենի մէջ՝ ինչպէս նաև արխական լեզուաց՝ Ման կը նշանակէ մարդ. ման.ուկ = պատիկ մարդ. զիտէ անզիւթկանն ուսու:

Այս օրինագիրք տառուերկու մաս են, յորս կրօնական՝ բուրյական եւ քաղաքական պատուիրանք կը արտւին: Մանուքնութիւնը լուկան հնկերութեան հիմնավին փոխանութիւն կուտայ. զլուս կը կանգնէ Բրահմանքն, զօրտկանն իրր բաղուկ, մշակ ժողովուրդն իրր մարմին, իսկ իրր ոսք ժողովաւրդն խաժամաւծ:

Այս խաղաղութենէն ետք կազի ու կոռի ժամանակն է , հնդիկ մատենագրութեան մէջ կրկին դիւցաղներգութիւններ են մամայանա եւ Մահափարաստ :

Վեղեանք միայն առարերաց ովիներ կ'ընդունէին , փախըստական երեւոյթներ , ցնդականներ , անծանօթ ու աներեւոյթ դորութիւններ : Մանա . կը փոխէ այդ զաղափարն եւ Բրահմայի շնչէն գունդ գունդ ամենազզի արարտներ կը հանէ : Դիւցաղներգակ դիցաբանութիւնն այդ ովիներն կ'ընդունի եւ մարմնաւոր ձևի տակ պատկերելով արու եւ էզ զասաւորութեամբ երկնային հակառակումարաւ բանակներ կ'ըստեղծէ :

Վետաս եւ Մանուի օրէնք հազարաւոր խորհրդական խօսքերով կրօնական զաղափարն կը պարզեն . իսկ Մանուի օրէնք՝ նախկին հնդկաց պատմութիւնն բիւրտուոր զրայցներու տակ քողարկելով :

Իրր պարզ հնախօսական հետաքրքրութիւն Վեղեան բաւնասակածութենէն քանի մը հատուած կը զնենք հոս :

### ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

#### ՎԵԴԵԱՆ ԲԱՆԱԱՍԵԴԾԱՒԹԻՒՆ

Վեղատի կամ հնդիկ երգոց որչափ զար յառաջելն լաւ չենք զիտեր . կամ թէ ըստենք՝ մինչեւ 15 զար մեր թուականէն առաջ զներով ըստ ոմանց , իրր զգուշութիւնն Ընթերցողաց կ'ըստենք՝ թէ վերջէն յաջորդաբար յաւելուած ու յապաւումն կրած է՝ լինչպէս ամեն՝ նոյնպէս եւ Վեղեան զիրքն :

Այս Վեղայք նախկին հովիւ ու թափառիկ Արփականաց կրօնական զիրք են : Այս երգերն չորս հատորի մէջ տմբիոփուած են , որոց զլուխն է Հոփ Վեղա կամ օրէնութեանց զիրք . մնացեալ երեքն են՝ Յապիր , Սամա եւ Աթարվան . վերջին երեքն նախկին զրոց ընդարձակ իմաստներն կը պարունակեն : Որդ Վեղայ չափական սատնաւոր է : Հովուական ընտանեաց աւանդական ազօմքներ՝ առնասարակ ովեաց կ'ուզզին : Տորդրա՝ երկինք , Ազն կամ Ակն՝ հոր . Վայո՝ օդ . Վարունա՝ ջուր . Առւրիա՝ արեւ . Շամնզր՝ լուսին . Պրեմուի՝ երկիր . Ուշա՝ արշաւոյս . Եփա՝ զիշեր . Ասուբնոս՝ վերջալսոյ :

Վեղեան բանաստեղծութիւնն ընական քնարերգութիւն մ'է . մերթ արշալոյսի ովէս ծիծաղկոս կամ երեկոյին պէս խորհօղ . մերթ քաղցրախօս ու վճիռ մարզերն թամացօղ տուակին նր-

ման. երբեմն սոսկալի տնաառներն լախով կրտկին նուան . իւրաքանչիւր օրուան գէպքերուն եւ մէն մի անձին կրից համապատասխան. առանց նուրբ այլաբանութեանց եւ կեղծ պատկերներու կարօտելու:

Ծիր Վեդա ութ զիրք ունի զանազան վլուխներու բուժնուած բիւրաւոր ազօթքներով. իւրաքանչիւրն իր երդչին կամ նեղինակին նուրիական անունն կրելով : Ծիր վեդայի ամենէն նշանաւոր երգերն են, Ազնի կամ Ական, Խնզրայի, Արեւու, Արշալուսի նուրիաւած ազօթքն, ասոնց մէջ է նաև . Հոգւոյ եւ Սոստ. ծոյ նուրիականերն, որք՝ գէթ իրենց մասնակի բացաւրութիւններովն յետոյ յաւելուած են:

Ս.յր ազօթքներէն՝ կամ թէ ըսկնք այդ նախնի թափառով հովիւ ու որսորդ ժողովրկեան երեւակայութիւնէն իրը օրինակ յառաջ բերենք աստ քանի մը հասուած, սկզբնական պարզութեամբ հիւսուած բնութեան սքանչելեաց ներզործած ազգեցութիւն :

### Ա. Ա.ԳՆԻ ԵՐԳ (կրակ)

«Ազն զօրաւոր զքեզ կը կոչենք, որ ուխտերն կասարեցիր, աստուածալին հրեշտակ . Ազն, որոյ բարութիւնք անսոհնման են :

«Ազն, Ազն, այս պարզեւներով զէպ առ քեզ կ'արձակենք մեր ձայնն, ով աէր մարգկան, սիրելի ես, աստուած որ մեր գործերն կ'ընդունիս :

«Դու որ փայտէն ծնունդ ունիս, զու որ ստառածները յերկիր կ'իջուցանես, կոչէ զանոնք, որպէս զի պաշտել կարենանք զանոնք: Սուրբ խոան պատրաստ է անոնց համար :

«Դու աստուածներու հրեշտակն ես, կոչէ զանոնք, Ազն, կանչէ այս ժամուս: Դուցէ թէ հաճին մեր ընծաներէն ձաշակել. Ազն, ստիպէ զանոնք անյտպաղ դալու:

«Լուսաւոր Ազն մեր երախայրիքն կ'ընծացենք քեզիր Ահ, իցիւ յաջողիս զու փոխան այս ընծայից մեր թշնամիքն որ զիւաց թեւերուն վրայ կը հանդչին կորուանել:

«Ի պատարազին զովեցէք Ազնն, միշտ մատաղ ու իմաստոն. իր լուսոյն պայծառութեամբն փառաւոր է: Ամեն հիւսոնզութիւն կը բռ.մէ:

«Ո պայծառ մաքրիչ կրակ, լու միծդդ Ազն . մեր ամենէն ուուրբ ուխտնէ, որ մեր ընծայից քով բերել ջանաս աստուածները:

«Եսէ, առ քեզ մեր ամենէն նոր օրհնաւթեան երգերն կը բարձրացանհնք Ազն. այս բարիքն ու սնունդն ընդունէ :

«Դու օր ամեն աղեքս կը ասնիս Ազն, մաքոր լուսոյն աստուածն, իցիւ այս սրաշաման երկն ընդունելի ըլլայ քեզ!»

Ոչ ճշմարաւթիւն եւ ոչ փիլսափայութիւն կրնանք խընդրել հեթանոսական աղօթներու մէջ, ծիծաղաշաբժ են չատ տեղեր. Ազն աստուած փայտէն ծնունդ կ'առնու. պէտք է ջանայ սրապէս զի միւս աստուածները ընկունին ու ճաշակին նուիրուած պատարագէնո Մեր նողատակն սակայն մի միայն ծիծաղն չէ, այլ միանգամայն խստութիւն անոնց զէմ որ հնովիկ զրոց մէջ գերազանց ու վահեմ ինքնածին ճշմարաւթիւն մը կ'ուղեն կրկտելով ցոյց տալ:

Այլ հրապուրիչ է ժողովրդեան պարզմատ թիւնն:

### Բ. ԱՐՃԱԼՈՒՄՍԻ ԵՐԳ.

«Մեր վրայ իջաւ այս լոյսն՝ ամէնէ բանէ գերխիլն, ամեն ափուելով պայծառութիւն, զիշերն՝ արեւու երկրորդ զուստրն բացաւ ծոցն ու ծնուա արշալոյն :

«Տուրնջեան զուստրն լուսագուարթ՝ խաւարակուա գիշերոյն պատրաստած ճամբուն մէջ կը մանէ. եւ երկու քայլեր անման ակզբունքով միացած՝ առանց գազարելու երկնքի ճամբուն զրայ իր քայլեն իրենց դոյն դոյն երանգով նկարելով:

«Երկու քայլերուն անսահման ճամբան նոյն է. լուսոյ առառն տաւջնորդութեամբ կ'ընթանան անկէ. չեն բազիներ բնուա իրարու, չեն կասիր բնաւ. ՚ի սերս սրտէ միացեալ Դիցերն ու Արշալոյս, թէպէտ զէմքով առքերին:

«Տուրնջեան զուստրն պայծառ է բոլորովին մեր աչքին, տուառածեան, չնորհալի, երկրիս զանձերուն վրայ աիրապետութիւն: Այս վայրերուն արդիւնաշատ եղիր Արշալոյս:

«Իր անզրանկաց շաւզն կ'ընթանայ, կարասկետ է իր յաջորդներուն, որուն ճառապայմներն կինդանեաց զարթուցիչն է եւ մեռելոց խոկ կինսատու:

«Արշալուսի կսնիսաւ փայլելը տեսնող մահկանացուք չկան չիմայ, մեզ համար կ'երեւի այժմ, մեր ետեւէն եկողներն նոյնպէս առաւատեան ժամերուն ողջունեն պիտի զնա»:

Ախորժելի են այս այս բանաստեղծական խօսք, թորչ կայ յայտնապէս, սակարու պարզ է՝ թէ կը օճախ վեհ իմաստն հեռի է.

նախ նիւթական ու բնական երեւյլմներն անձնուառելով, եթէ կրօնական մտօք զիտենք. վասն զի՞ Հնդիկս տիւն կիղիչ է, չար է. Արշալոյն մեռելոց խակ կինատառ կ'ընդունուի. երկրորդ՝ վասն զի ամբողջ Հնդիկ զրոց ուղղութիւնն նիւթականն է. ոչ ինչ առանց նիւթոյ:

Դ. ԱՐԵՒԹՅԻ ԵՐԳ.

«Ահա ակն ափեզերաց, ընդարձակն, սքամչելին, ճառապայթարձակն իր փառօք ու պայծառութեամբ բարձրանալով, երկնից միջակին մէջ կը վասի. անկարողին ոզին, այս վայրիս մէջ չարժողներու հոգին, երկրիս ամենէն խաւարին տեղերն կը լուսաւորէ ևւ բոլոր երկներն պայծառացունէ:

«Ահա Արշալուսին որ փառաւոր ընթացքն աւարաեց՝ կը յաջորդէ սա, իբր ՚ի ինդիր սիրած զեղեցկին երփառասարդ մը՝ Սուրբերն, իմաստունք եւ ջերմողիք փառայել արեւն կը պաշտեն, վասն զի արժանի են՝ զարերէ հետէ օրինազրուած սովորութեանց համեմատ՝ մեծ վարձատրութեան:

«Ահա իր ձիանն, բարձրացած, սքամչելի աքերով, երազոտն, ճախրառաց, որոնք մինչեւ երկնքի ճակատն կը բարձրանան ևւ կը հասնին հաստատութեան. Փառօք այս երիվարներու որոնք երկնից կամարին երագութեամբ կը մրցին:

«Այսոքս փառասոր ևւ կարսզ է Արեգակն. երբ երեկոյին ժամուն կը հանգչի՝ աշխատողն անկատոր կը թողու իր զործն. ձիերն կը լուծուեն ևւ զիշելն իր տխուր օթոցն ամենն բանի վրայ կը տարածէ:

«Լոէ մեզի, ով առառած, այսօր. լսէ յօժարակամ, կ'աշախնք: Երբ արմեգունի իր ընթացքն սկսի՝ ազատէ զմել մեր յանցունքնեն:

«Ո՛ առառածք, Միշր, Վարտենա, Աղիափ, լսեցէք, լսեցէք: Մովուց, երկրի ևւ օգոց զօրութիւններ, լսեցէք մեր աշախնքին:

«Արեւու գալուստն ի՛տւետեն երկնից բարձունքին վրայ տարածուն շառաւիղներ, որ ամենն բան կը տեսնէ ևւ ամենէն կը տեսնուի. եւ հեռուէն զովելու նման իր լուսուոր աչքէն կը ծածկուին աստղերն Հրոյ ցայտից նման իր շառաւիղներն ըստովառ կը լուսաւորեն արարածներն ամենն:

«Թափանցիկ, ամենայնի հպելի, զու և Արեգակն կը ծնանիս լոյսն ևւ անհուն մթնոլորտին վրայ կը ցուուես. կը կանգնիս

աստուածներու ամբոխին՝ մարզկան եւ երկնից տռջեւ։ Երկրիս  
մահկանացուաց բնակարանին վրայ ձգած հրացայտ նայուացք՝  
երկնքի մէջ ախ ու զիշեր կ'ըստեղէ, ու պահապան տառուած,  
մարդկութեան ծածուկը զիստես։

«Եօթն զամբիկ շիկադոյն կառքիդ վրայ զքել կը տանին,  
լուսահերդ աստուած, շահագէտ։ Իօթն ճայիկներդ անարատ  
արկանելեաւ կը ծածկես, եւ հազիւ սանձն ՚ի բոիդ՝ ոռորհան-  
դակ կ'ըսկիմն արշաւն։

«Մենք որ խաւարէն լաւ կը զասենք միշտ լոյսն՝ կայծակ-  
նացայտ արեւն կ'աղերսենք, աստուածային գերազանց լոյսն։»

### Դ. ԱՌՍԻՕՏԵԱՆ ԵՐԳ.

«Առաւօտդ՝ երկնից զաւակ՝ երեւցիր, իջիր դէսլ ՚ի մեզ  
քու բարութեամբդ լեցուն, զուարթաց մեր սիրտն . զու որ  
լոյսն կը զեղուս՝ իջիր դէսլ մեղի, ուրախաց մեր աչքն,  
շնորհապիդ աստուած։ Հսէ մեր խօսքն. իջիր մեր վրայ որպէս  
զի մեր նախիրն բազմանայ։

«Ձիանն ու արջառ՝ ամենն ալ տուրնջեան առաջին ժա-  
մերուն աստուածներուն են, անոնց է մարզոց բնակութեան  
օրհնութիւնածին հարստութիւնքն։ Առաւօտդ՝ քաղցրութեամբ  
պատասխան տուր մեղ, անսահման գանձեր կը խնդրենք քինէ։

«Հին ժամանակներէ հետէ երկնքի մէջ բնակեցաւ սա .  
Նկատենք իր պայծառութիւնն մինչ մեզ կը զիմէ։ կազմուած  
կառքն կ'ըսկսի շարժել նման վաճառականներու։ որոնք շահն  
տեսնելուն նաւերն ՚ի ծով կը զրկեն։

«Ամենայնի մնունդ տուալ աստուածն կուգայ, նման տիկ-  
նոջ՝ որ ՚ի հանգստեան եղազներն ՚ի զործ կը կսուչէ . կհնաց  
ակարագոյն արարածները դէսլ ՚ի մահ կը տանի։ Եւ թռչունք  
թեւերն կափկափելով ողջոյն կ'ըսեն եկողին։

«Այս որ կ'ապրի իր լոյսն կը պաշտէ եւ զուարթ զէմքն  
ականել կարօտի. վասն զի մարզոց հրաշալիք կը բերէ եւ բնու-  
թեան կինդանարար պայծառութիւն։»

«Ո՛ առաւօտ զուարթ ճառագայթներովդ երեւցիր մեզի,  
հեռուն վանէ խաւարներն, եւ ամեն որ քու բարիքդ բեր մեզի։»

(Նարայարելի)

## ՄԱՆՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

— — —

Սպանիոյ մատաղ քազառքին անցեալներն առ. Հոռվմայ Հայրապետն Լեռն ժԳ գրած նամակն. — Սպանիոյ El Imparcial լրագրէն կը քաղեմք հետեւեալ հասուածին :

Վեհափառ Տիրուկն վերջին օրերուս իւր Կնքահօրէն Լեռն ժԳ. Էն ընդունած փառաւոր Խաչին հետ ինքնազիր նամակին յուղուած եւ փառաւորուած, անմիջապէս յաջորդ առաւօտուն առանց իւր մօր Խշոր թագուհւոյն եւ պալատականաց բան ըսելու, կը նստի Քահանայապետին նամակին ոյտուասիանելու. Սակայն չկրնար շուտով յաջողիլ. մանուկ Թագաւորն եօթը նախնական գրածներն կը պատռէ. ութերորդին կը հաւնի. Որչափ կարող էր մաքուր գեղադրաւ օրինակելով կը տանի Մօրը, որպէս զի զրկուի. Թագուհին սքանչանալով Մանկան գաղափարին եւ զործագրութեան վրայ, սակայն ուղղադրութեան մանր գրիպակ մը գտնելով կ'ուզէ եւ նորէն օրինակել կ'ըսէ Տղուն.

։ Սւելորդ է Մայր, պատասխանեց Տղան, եթէ Կնքահայրս զրիպակ չգտնէ նամակիս մէջ՝ պիտի կարծէ թէ սրբազրուած է. այսպէս զրկենք։

Մանուկ թագաւորին ինքնազիր նամակն, Թագուհւոյն սըր- բազրութեամբ, զէտ ՚ի Հռովմ մեկնեցաւ,

Ապրուստի գինն Եւրոպիոյ գլխաւոր քաղաքաց մէջ. — Գիտեն ընթերցողք որ Գաղղիոյ մէջ Մարդասիրական Ընկերութեանց սմինչէն մեծ ջանքն է այսօր հացն ձրի մատակարարել ամենուն. միջոցներն կը խորհին վասն զի ինչպէս ջուրն եւ օդ անհրաժեշտ կարեւորքն ձրի արուած են բնութենէ, նոյնպէս պէտք է ըլլայ եւ հացն՝ հաւսարապէս ամենակարեւորն եւ անհրաժեշտն:

Գաղղիոյ մէջ միջին հացի քիլոյին գինն է 0 ֆ. 33 հար- իւրորդ. Գերմանիոյ մէջ՝ 0, 35. յԱնզլիա՝ 0, 29 և 0, 27. Պելճիոյ մէջ՝ 0, 25 և 0, 23. յԻտալիա՝ 0, 37 և 0, 40. ՚ի Թուրքիա 0, 20 է մինչև 0, 12.

Շաքարն ՚ի Հռովմ եւ ՚ի Նաբողի 1 ֆր. 60. ՚ի Պրիւքոէլ 0, 97. ՚ի Բարիզ 1, 20. ՚ի Պերլին 1. ՚ի Լոնտրա 0, 64. ՚ի Ճե-

նեղրա 0, 55. 'ի Վեննա 1, 05. 'ի Պուքարեստ 1, 10. 'ի Բե-  
գերապուրկ 1, 50. 'ի Կ. Պոլիս 0, 50:

'ի Խանուէն 'ի Պրիւքսէլ 2, 05. 'ի Բարիզ 5, 40. 'ի Պերլին 5.  
'ի Լոնարա 4, 50. 'ի Ճենեղրա 2, 80. 'ի Վեննա 3. 'ի Պուքա-  
րեստ 3, 50. 'ի Բեղելուպուրկ 4, 20. 'ի Նաբոլի 5. 'ի Հռովմ 5,  
40. 'ի Կ. Պոլիս 4, 50.

'ևաւթն 'ի Պրիւքսէլ 0, 17 լիտրն . 'ի Բարիզ 0, 55. 'ի  
Լոնարա 0, 20. 'ի Ճենեղրա 0, 25. 'ի Վեննա 0, 46. 'ի Պուքա-  
րեստ 0, 50. 'ի Բեղելուպուրկ 0, 20. 'ի Նաբոլի եւ 'ի Հռովմ 0,  
70. 'ի Պերլին 1, 30. 'ի Կ. Պոլիս 0, 23:

Երկարէ գրչի ծայրերն. — Զրոյ մէջ լուծուած պղնձոյ  
ծմլուափ (Sulfate de cuivre) մէջ կէս ժամ գրչի երկաթեայ  
ծայրերն ծգելէ յետոյ՝ թեթեւ կերպով մը սրբել եւ խոզուլ որ  
չորնան: Թէ ժանդէ կը պահուին եւ թէ երկար ժամանակ կըր-  
նան գործածուիլ:

Նարն 'ի Պարու. — Ինչպէս զիտեմք նաւթէ կը հանուի  
կարսնասթն (pétrole): Օտեսսայի լրագիրք կը ծանուցանեն թէ  
վիրջին օրերուս Պաքուի մէջ նաւթի նոր ցայտ մը սկսած է  
յոյժ զօրաւոր. առատութեան չափն է՝ օրուան մէջ 15,000  
տոկոսաչափ:

Քիչ օրուան մէջ՝ Պաքուի բոլոր նաւթամլարքն լեցուեցան,  
յաւելուածն ջրամբար նաւերով 'ի Կասպից ծով զրկուեցաւ:  
Եթէ այսպէս երթամք՝ ջրոյ հետ նոյնանայ պիտի արժէքն:

Ոլապարիկն ղեկավարելի է. — Իտալական կառավարու-  
թեան յանձնուած նոր զիւտի մը նկատմամբ՝ որով հնար պիտի  
ըլլայ ուղած ուղղութեամբն վարել օդապարիկ գունան, այսպէս  
կը գրէ համազգի լրագիր մը. «Պ. Վինչենցո Ռասքելլայի պա-  
տերազմական նախարարութեան մատուցած ծրագիրն փորձուե-  
լով սքանչելի արդիւնք ունեցած է. կը վստահացունեն թէ եօթը  
կամ ութ ամսէ փորձերն կատարելուալէս աւարտելով՝ հնար  
պիտի ըլլայ օդային ճանապարհորդութիւն մը կատարել, երի-  
տասարդ գաչին շարժիչ գործւոյն նպաստուոր օժանդակու-  
թեամբ»:

Եթէ այսպէս է՝ օղապարկին ուզզելի լինելուն խնդիրն լուծուած կը համարուի:

Մովային ջուրն լըմպելի ջուր վերածելու նոր կերպ մը. — Բնութիւնն ցոյց կուտայ որ ծառոց արմատներն՝ կոճղերն եւ այլ մասունք՝ իբր մզիչ գործիներ, գետնէն զանազան նիւթոց բաղադրութիւնքն քայլայելով, պէտք եղածն միայն կ'ընդունին: Բնութեան այս գործէն զրգեալ Plistes աւատրիացի երկրաշաբն՝ նաւաստեաց ըմպելի ջուր պատրաստելու փորձն ըրաւ ծովու ջրով:

Յաջողելով կատարելապէս, գործի մը պատրաստեց եւ մենաշնորհն ստացաւ: Գործին՝ վերամբարձ ջրհանէ մը կը կազմուի, որով ծովուն ջուրն վեր հանուելալ զէտ ՚ի ծառի կոճղն կը մզուի, որ իբր մզիչ կը զտէ ջուրն իր աղերէն:

Երկու երեք վայրկեան ետքը՝ կ'ըոկսի կաթիլ կաթիլ նախ եւ ապա ամենանուրբ ցայտով պարզ վճիռ եւ ըմպելի ջուրն արտաքս հոսել:

Կոճղն 4,50 մետր երկայն է, ևս 0,12 է մինչեւ 0,16 լայն: Սակայն չատ մթին կէտեր կան. 1. մզման իրական գործութիւնն ինչ է. 2. կոճղ մը որչափ ժամանակ կրնայ գործել. 3. որ փայտն աւելի լաւ է:

Այլ օղուան անուրանալի է:

Անտեսանելի մածուցիլ. — Գետնասատզն (talc) ալքողի մէջ ջերմութեան ձեռքով հալեցունելով՝ սքանչելի մածուցիլ մը կ'ունենամք, որով ապակեայ կամ բիւրեղեայ որ եւ է իր կրնամք կպցունել. թէ հաստատ է կրպածն եւ թէ անսեստանելի:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՒՂԱՆՆԵՒՄ Վ. ԱԲԻԿԵՇՆ

(Եարանակուքին. Տես թի. 10)

Այսու ամենայնիւ սուրբ Ամբրոսիոս ոչ միայն այն առիթը չփնտռէր, այլ ամեն օր ձեռքին տակ ունենալով զայն, կարծես թէ կամովին չտեսնալու կը զարնէ. Հոս գարձեալ թողունք որ Օգոստինոս խօսի. յիրաւի զարմանալի նկարագրութիւն մը թողուցած է մեղի, որուն մէջ՝ իրեւ սոկնիայլ շրջանակի մը մէջ, կը տեսնանք նկարուած սուրբ Ամբրոսիոսի ամիսոփ և զուարթ կերպարանքը, եւ իրեն զիմացը խռովիալ եւ վշտալից պատռնին Օգոստինոս, որն որ կը զիտէ հիացմամբ եւ լուսնիամբ ծերունի եպիսկոպոսը, եւ խօսելու չհամարձակիր «Սաէսպ անգամ սուրբ Ամբրոսիոսը տեսնալու կ'երթայի, կ'ըսէ. կը մըտնայի սենեատից, որուն զուարթ միշտ բաց կը կինար ամէն տեսակ մարդու համար, մանոււանդ թէ տեսութիւն եկող անձնն առաջուց իրեն կմացնելու հարկ չկար. եւ տեսնալով որ կը կարդար զիրք մը ցած ձայնով իւր սովորութեանը համոձայն, կը նստէի զիմացը, եւ երկայն լուսթինէ վիրջը (անոր մաաց միծ ամիսոփութիւնը տեսնալով՝ ով կը համարհակէր խռովիլու զանիկա) կ'ելլայի դուրս, անվայել սեպելով իւր ընթերցմունքը խռովին, որն որ վասնի վայրկեան որ տեսելու ըլլար՝ հարկաւոր էր իրեն, վասն զի անով կը հանգչէր, յեայ իւր բազմարդիւն աշխատութիւններն առաջ տանելու համար Թերեւս ցած նով կարդալուն պատճառն ալ այն էր. այսինքն չըլլայ թէ բարձրածայն կարդալով, ուշադիր ունկնդիր մը կարդացածին մէջ խրթին վկայութիւն մը հանդիպելով, մեկնութիւն պահանչէր իրմէ, եւ անանկով ժամանակին միծ մասը մեկնութիւն-

ներու վասնելով ընթերդմանքը չկարինար կատարել։ Բայց կարելի էր նահեւ որ ձայնը չտպնեցնելու զիտամամբ ցած ձայնով կը կարգար, ինչու որ ձայնը շուտառվ կը քաշուէր։ Ինչ որ ալ ըլայ իւր այս վարժունքին պատճառը, ապահով եմ որ այնպիսի անձ մը սուռգիւ բարի նպատակ մը ունենալու էր։ » Այս վերջի խօսքերէն նախ կը հասկցուի թէ ինչ փափուկ զգուշութեամբ կը յարգէր սուրբ Ամբրոսիոսը. եւ ետքը թէ Ամբրոսիոս շատ զիւրութեամբ կրնար անոր օդութեանը համիլ. պահանջելով անկից մաւրամբար խոսավաճառութիւն մը՝ կրնար նոյն ընդ նոյն փարատել անոր տարակոյսները։ Բայց ինչպէս վերը ըսինք, կարծես թէ այս բանս Ամբրոսիոսին հովը չէր։ «Ասանկով, կը շարունակէ Օգոստինոս, առիթ մը չէի գտնար այն սուրբ անձին հետ խօսակցելով լուսաւորուելու, եւ մինչեւ այն ատեն իրեն հետ ունեցած խօսակցութիւններս այնպիսի իրաց վրայ եղեր էին որոնց պատասխանը մէկ խօսքով կը լմնար. բայց ես այնպիսի անձ մը կը փնտուէի՝ որ մեծամեծ տարակոյսներու անոր զիրկը թափելու համար կարեւոր եղած ազատ ժամեր ունենար. իսկ սուրբ Ամբրոսիոս այն ազատ ժամանակը չունէր ամեննեւին։ » Տարակոյս չկայ որ եպիսկոպոսին այն վարժուն մէջ բան մը կայ որուն վրայ մարգու խելքը չնամնիր։ Երբ տասը տարի առաջ Սրբուհի Մոնիգա Սփրիկէի ծերունի եպիսկոպոսին զիմեց, աղջուց որ իւր որդուոյն հետ վիճականէ, սուրբ անձը նախ հարցուցած էր թէ՝ «ինչ օգուտ պիտի ունենայ այս վիճականութիւնը», եւ ետքը Մոնիգայի պնդելը աւեսնելով իրեն սա պատստիմանը տուած էր. «աղօթէ, աղօթէ, անկարելի է որ այնքան տրտասուաց որդին կորսուի։ » Ուստի եւ հիմա սուրբ Ամբրոսիոս նոյն միջոցը կը գործածէ. Օգոստինոսին անձկութիւններուն քաջ տեղեւակ է, բայց այսու հանգերձ չուզէր վիճաբանել իրեն հետ իրօք ալ վիճաբանութեան ծեռօք ով արդեօք համոզուած եւ վաստկուած է։ Մանաւանդ թէ Օգոստինոս իր խելքին եւ մատաց գեր ՚ի վերաց սրութեանը վրայ կը պարծենայ, եւ վիճաբանելու արուեստին մէջ արտաքոյ կարգի յաջողակութիւն ունենալը դիտէ։ Աւստի կարելի է որ զժուարին առաջարկութիւն մը լսուցուծուի, կամ թէ ինքն այն լուծման չհաւնի, կեղծ եւ անուզզակի պատասխան մը կարծէ, այն ատեն ի՞նչ հետեւութիւն կ'ունենայ վիճաբանութիւնը. Օգոստինոս կը հաստատուի առջինէն աւելի իւր տարակուանացը մէջ, եւ կը համոզուի որ՝ ինչպէս տմէն աղանդներն եւ վարդապե-

տութիւնները, Կաթուղիկէ Եկեղեցւոյն գիրկը ճշմարտութիւնը չգոնուեիր Ենթադրելով նաև որ մտօք համոզուի ճշմարտութեան դպութեան, ով կրնաց ապահովցնել որ մի եւ նոյն ժամանակ սիրան ալ պիտի գաստկուի. Պղատոն կ'ըսէ թէ՛ Բարին լուսոյ նայրն է, եւ նոզին ջկրնար բանոյ իւր բեւերը եւ այս նաև՝ երեւ ոչ առարինուրեամբ. Ամբոսիս Պղատոնէն լու հառկըցած է այս բանիս ճշմարտութիւնը : Թէ որ սուրբ հովհակոպասը կը ճանչնար Օգոստինոսին հոգւոյն վիշտերը, անոր սրախն անկարգութեանցն ալ ոչ ստկու տեղեակ էր : Այն թշուառուկան կինը, որն որ աստոնըչոս տարի Աստուծոյ զէմ պիտի կը ուի Օգոստինոսի սիրար ձեռքէ չփախցնելու համար, իրեն հետ Միկան եկած է, եւ յանցաւոր կապակցութեամբ անոր հետ հըրապարակաւ կը բնակիր. Այս այսոպէս ըլլալով. ի՞նչ օգուտ ունի վիճարանելը. յաւագոյն միջոցն աղօթելլ չէ արգեոք, ինսդրել Աստուծմէ այն յուղթանակն, եւ սպասել որ որբունի Մոնիզայի արցունքները պատրաստէ ու զիզէ Օգոստինոսին որախն մէջ այն փոխորիկն որուն անարկութեանը գիմաց վերջապէս անձնատուր պիտի ըլլայ. Ահաւասիկ այն է սուրբ Ամբրոսինոսի նըսպատակը Բառ այնու Օգոստինոսին հետ իւր մուրիմ յարաքերութիւնները պահելով, այնպէս մը կը վարուի իրեն հետ որ կը կարծուի թէ անոր տառապանացն ամեննելին տեղեակ չէ, եւ միանգամացն մեծ զգուշութեամբ վիճարանելու առիթներէն կը փախչիր Այն քաղցրահամ պառուզը չուզէր չքաղել, որովհետեւ կը ճանչնաց ազնուութիւնը, բայց կը թողու որպէս զի լաւ մը հասուննայ:

Մոնիզա ալ՝ թէպէտ եւ կը բաղձայ ժամ մը առաջ տեսնալ իւր որդւոյն գարձը, սակայն կը հասկնայ սուրբ Ամբրոսիոսի վարման արգարութիւնը, եւ այն իմաստուն անձին քաջարի կառավարութեանը բոլորովին յանձնելով այն մեծ եւ փափուկ գործովութիւնը, ինքը կ'աղօթէ անգագար, եւ կը թափէ լսութեան մէջ ու սուրբ տապանակաց զիմաց ամենազօրաւոր արցունքներ ։ Նման այն թշուառ մօր, որն որ ցաւոց տակ ընկծած իր մէկ հատիկ որգւոյն զագաղին հանեւէն կ'երթար, եւ իւր արտասուաց արգեամբն ընդունած էր վերջապէս Յիսուսէն իւր զաւակը ողջ առողջ. իմ մօրս արցունքներն ալ, կ'ըսէ սուրբ Օգոստինոս, կը վազէին շարունակ, իւր սիրար իբրեւ այն դաշտովն՝ որուն մէջ զիս անգագար Աստուծոյ ցուցունելով, անոր գութը շարժելու կը ջանար, որպէս զի նայինի այրի կնկան

որպեսին ըստ խօսքը ինծի ալ ըսէր. «Պատաճի դու, քեզ աւսմ, արի»:

Յետապայ դէպքերը յայտնի պիտի ընկն թէ որչափ որդարացի էին այն միջոցները, զոր սուրբ Ամբրոսիոս կը գործուծէր, և սրբուհի Մոնիքա ալ կը հետեւէր Որչափ որ Ամբրոսիոս կը զգուշանայ Օգոստինոսին հետ վիճաբանելէն, այնչափ ալ Օգոստինոսին միտքն ինքն իրեն կը վիճաբանէր. կը դառնայ, զարձեալ կը դառնայ, միշտ կը դառնայ, հիւսնդի մը պէս որ հանգիստ զիրք մը կը վնասէ իւր անկողնոյն մէջ. իւր իողին ճիշերը կը բարձրանան մօր հառաջանացը հետ. և շատ չանցնիր՝ փոթորիկը կը ճայթի : Նոյն ինքն Օ բաստինոս նկարազրած է մեզի իւր ներքին մաքառը, և զարմանալի խօսակցութեան մը մէջ՝ ուր փոխանակաւ կիրքն ու խիզճը կը խօսակցին, յայտնի կը ցուցունէ մեզի իւր հոգին տակն ու վրայ ընող փոթորիկին ահաւոր տեսաբանը:

#### ԿԵՐՊ

«Ո՞վ Ակտորէմեանք, կը գոչէ Օգոստինոս ինքն իրեն երբ կրից ձայնն է զօրաւոր, Փիփրոփայից մէջ զուք զամէնքը զերաղանցեցիք, որովհեած զուք սորմեցուցիք մեզի որ ամէն բան տարտկուսելի է, և չկայ ստոյգ բան մը որուն վրայ մարզս իւր կեանքը կարենայ ուղղել :

#### ԽԵՂՃ

«Բայց ոչ, ինչո՞ւ յոյս կարեմ, լաւ մը վնառելու է. սուրբ զրոց վկայութիւնները խելքի զէմ չերեւնալը՝ մանաւանդ թէ խելքիս յարմար կերպով մեկնուած աեսնալս մեծ յոյս մը պէտք չէ որ տայ ինծի. առ այժմ հոս բնակելու եմ, այն տաճարին առափճաններու վրայ, ուր որ բարեպաշտ մայրս զրած էր զիս երբ պղտիկ տղայ էի, մինչեւ որ ճշմարտութեան պայծառ լոյսը ծաղի :

(Շաբայարելի)

# ԿԱՄԻՏԱԱՍ Ա. ԱԿԿԵԱՆ

ԱՌ ԶԵՐՆ

ԲԱՌԱԳԻՐ Ք

ՀԱՅԵՑԵՆ-ԴԱՎԴԻԵՑԵՆ

Կոր տագաղբառմին (երկրորդ)

Ալղյեալ և յաւելեալ

տելի քան 50000 րուս., ոչ և ոյին,

Սոյն օգտակար զործ՝ կը բախազակէ հացերենի ընթացիկ քոլոր բառերէն զատ՝ զիտական և արտեստական բաղմովին բառեր, ոճեր և ասացաւածներ, իրենց զաղղ. թարգմանութեամբն Բառից զանազան առումները բացաբառած են բաղմաթիւ օրինակօք:

Փորձոյն վերջն առեցուած է զաղց. լեզուի ունկանոն և պալատաւոր բայից սրարզ ժամանակներու ցոնկն՝ հանգերձ պիտանի և կարեւոր ծանօթաւթեամբը: Էջ իր 1000, ընաբր թուղթ, մաքուր տագաղբառմին:

Դիմ	զօրաւոր բայալոնն զահեկան	25
	լաթակաղմ	»
	կիսուկացի	»

Կեզրանատեզին է Յ. ՄԱՏԹԵՈՒՍԻՆՆ վաճառառուն, թիւ 27, Ֆինանսնայի, Կ. Պոլիան կը զանուի Պ. ՊԱԼԵՅՑԻ և բալոր հայ գրաւաճառաց քով, ինչպէս նույն Բերու, Մեծ վուզոց, ՎԱՅԱՀԻ և ՔԱՅԼԻ պրավաճառանցները, և Պալաթիս Ասմառնակի ձառնուսի, թիւ 52, ԱՌՈՒՍՆ և ԲԵԿ. թղթաւաճառանցն:

ԳԱՐԵՎԱՆԻ առաջին և միայն օրը մի անգամ կը քառորդված

Բաժմանքագրութեան տարեկան զինն է  
և Պօլսյ համար . . . . . 40 դրամներն.  
Գաւառաց էւ օտար երկիրներու համար  
բղասարի ծախրի ի միասին հաշուելով 50 . . .

Խրաբալիշիք թիւ 2 դավթիսի

ՊՈՅԱԿԵՐՔԻ խմբագրատունն է ի թերա , եւ չկը փողոց  
թիւն է , որը պէտք է դիմել քածանորդութառեան և քերթին  
վերաբերեալ այլ ստեհան ինչողոց համար :

# RÉDACTION DU BADGUERE

*Constantinople, Péra, rue YÉCHIL N° 3*